

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Ե Ր Ա Վ Ի

ՅՐԱՆՍԵՐԵՆԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՑ

8. ՏԵՐ-ԳԵՐԳԻԵԼԻ

Վիքթոր Հիւկոյի այս մէջ տրամը, վիպականութեան յալթանակը, 1830ի փետր. 12-ին էր որ առաջին անգամ ներկայաց ցուցաւ թէ աթուղթ առանձին մէջ: Խանդակառութիւնը այնչափ կատարեալ էր՝ որ միւնոյն տարին 45 անգամ բեմ հանուեցաւ այդ հինգ արարուածով թատերախաղը:

Ծուսահայերու մէջ այսօր միայն կարելի պիտի ըլլայ ներկայացնել զայն, բանի որ ցարդ անոր հայերէն թարգմանութիւնը կը պակսէր:

«Բագուի Հայոց հրատարակչական Ընկերութիւնը», որուն գոյութիւնը շատ հինչէ, հրատարակած է արդէն պ. Մ.-Շահնազարեանի Փեճիկը, պ. Ահարոնեանի Արցունիկը Հայիսոր, Պ. Յ. Թումանեանի Բանաստեղուրինեեկը. — Քոփոխակի՝ ուսանաւորներ ու տրամաներ. — Հիմայ կարզը տրամինն ըլլալով՝ պ. Տէր-Գէորգեան թարգմանած է Հիւկոյի Ծոնանին¹: Չափակցեալ (5-5) և ընդհանրապէս յանգաւոր է, ի արժէ զիտել, որ ոռուահայերը մեծ համականց ունին այդ 5-5 չափին: Համակրանց՝ որ առաջ կու գայ սոյն լայն անգամատութենէն, զիւրութիւնէն. պարագայ մը՝ որ շատ սիրելի է թարգմանութեան պէս գժուարքանի մը համար: Պ. Տ.-Գէորգեանի ոտանաւորը ներդաշնակ է, թիչ անգամ խութերու կը հանդիպիք, որոնց բեմական աշխուժին մէջ նկատի պիտի չառնուին անշուշտ: Թէպէս ոռուահայ ո՛ և է չափական թարգմանութիւն, նոյն իսկ ինքնազրութիւն, միշտ թիչ մը անհանոյ կը հնչէ թրցահայերուն, որոնց ոգի մը, շեշտ մը

պակաս կը գտնեն անոնց մէջ, սակայն կրնամ ըսել որ խանակի ներկայ թարգմանութիւնը նուազ զզացնել պիտի տայ այդ պաղութիւնը՝ թրցահայերուն, և յաջող ներդաշնակութիւններէն մին է՝ ուռասահայերուն համար: Այլին դէպքի մէջ, սակայն, հոգ չէ. Հիւկօն անգամ լամարդինի ներդաշնակութեան գաղտնիքը չի գիտեր:

Իսկ թէ պ. թարգմանիչը որչափ հաւատարիմ մնացած է ֆրանսերէն բնագրին՝ ամենակարենոր խնդիր մըն է՝ զոր յանձն չեմ պաներ երաշխաւորելու. և աս՝ բան մը չի յայտներ յարգ. թարգմանչին արժանաւորութեան կամ ոչ. ես յանձն չափ բաղդատութեան համբերութիւն ունենալ:

Բայց կը շնորհաւորեմ ուսուահայ թատրոնի գործիչները, որ իրենց ուկիւրուար կը ճոխացնեն ոչ միայն «Այսնանի»ի պէս թարգմանութիւններով՝ այլ նոյն իսկ ինքնազիր տրամերով, ինչպէս «Արցունքի Հովիտը» «Մե թոչունը»...

Հ. Պ. Բայեսեան

«ՀԱՅԻԵՆԻՐ ԵՐԳԱԼՈՒՄՆ»

Խամանեան նոր Դարաշրջանին առթիւ՝ երր հպատակ ազգերու հետ ընկնուած հայն ալ կը ստանայ իր ազատութիւնը, անդիէն «Հայրենիք»ի խմբազրութիւնը, թիչ զերջ, օգտակար և շքեղ հրատարակութիւն մ'ի լոյս կը հանէ, պարտական սեպելով զինք այդ ձեռնարկին՝ հայ ազգի որրանին անուանակիրն ըլլալուն: Այդ է ահա «Հայրենիք Երգարան»ը: Եթէ ցօղաթուրմ ծաղկի մը տունկը՝ առտուան զեփիւտին զիմաց, նորածագ արեւուն տակ կենդանութիւն կը շնչէ, ո՞րքան աւելի պիտի շնչէ այժմ հայը՝ իր պարզուած երկներին ներքեւ, ուր այնքան հեծեց: Հիմայ որ ցաւերն սկսան փարատի՝ պիտի զուարձնանայ ուրեմն սոյն երգերը նուազած պահուն: Ցիրափի գոլկելի մտածութիւն մ'է, որ իրագործած է «Հայրե-

1. Բագու, տպ. «Տրուդ»-1908. գիւղ 60 կու. -1,50 ֆր.

նիք» թերթը Պոսթընի մէջ՝ Այդ հաւաքածուն, ո՛չ միայն երգելի բերթուածներու շտեմալան մը կը ներկայացնէ, այլ կը ցուցնէ և կը սորվեցնէ զանազան երգերու եղանակներն ալ՝ եւրոպական նոթայով: Սյոյն մեծագիր հասորը՝, որ կը բաղկանայ Յօն էջերէ՝ նոխացած է 20(0)է աւելի Ազգային, Հայունասպահական, Յեղափոխական և Սիրոյ երգերով: Նոթագրեալ եղանակները թուով 61 հատ են, որոնց ճշտութեան մասին հրատարակողը զրած են Յառաջարանին մէջ՝ թէ «Երգերը հմուտ անձերու կողմէ երգելով՝ ձայնագրած է Պոսթընի յայտնի երաժշտագիտ Mr. Y. P. Weston. Կոմիտաս Վարդապետի և Պն. Գրիգոր Միջրայեանի (Սիւնի) եղանակած երգերը ընդունած ենք Կովկասէն՝ հեղինակներէն. մասսամբ միայն օգտած ենք կողմնակի աղքիւներէ»:

«Հայրէնիք» ի խմբագրութիւնը կը ստուերագծէ նաև մի քանի նշանաւոր հայրանաստեղծներու կենդանագիրներն և անոնց կենսագրական գիծերը. ասոնք են. Հ. Ղ. Ալիշան. — Հաւորոնեան. — Գամառա — Գամթիպա. — Պ. Դուրեկան. — Խորիմեան Հայրիկ. — Մ. Նալբանդյան. — Խ. արք. Նար - պէջ. — Մ. Գէշիկթաշլեան. — Նահապետ Քուչակ. — Ասոնցմէ դուրս կան մէկ երկու այլ եղափոխական գործիչներու պատկերներ՝ իրենց ձօնուած երգերուն քովիկը:

Երգարանին սկիզբ՝ Յառաջարանին ալ առաջ՝ Հայոց Պաշտելի Նահապետին թողուած է ստուար հաւաքածոյին Նախերգանքն ընել՝ իր «Գարունն Հայաստանի» քաղցր և հմայիչ ոտանաւորով:

Հայոց աշխարհիկ, գարոնող է հասել: Ահա գեղեցիկ գարուն ցո եկել. և այլն: Ճոխ երգարանիս հրատարակութեան առթիւ՝ հրապարակաւ կը շնորհաւորենք անոր կազմութեան ձեռնարկողները, որ իրաւամբ գովեսափ արժանի են: Զայս ունենալ կը յանձնարարենք ամէն անոնց՝ որոնք հայ անունը կը կրեն:

Հ. Ղ. Տաթևան

Հայ Արևիեւէքի ԹԱՐԱՔԱՆԻԹԹԵՐԻՄՈՒՄԻՒՄՆԵՐԻ

(Կ. ԳՕԲՐԻՆԻՆ)

Արդի ազգային գրականութեան մէջ կը յապահույուն տեսնել զանազան պատմագրութիւններ, թէ քաղաքական և թէ քննական, որոնք ընդհանրապէս մասնական գրութիւններ են և կամ չեն հայ պատմութեան հետ միայն կը գրադին: Միշտեն եւրոպական գրական ասպարհոցին վրայ, չնորդիւ Ասորիքի, Եղիշտոսի և Յուհանատանի մժամանակ պեղումներուն, այս երկրներու վայրուն անցեալի պատմութիւնը գարձեալ կը կենանանանց գրաւառոր աւերակներու տակէն և արդի պատմութեանց հետ համընթանալու կը ճգի գպացներու մէջ:

Չենք ըսեր թէ անծանօթ է հին ազգաց, մասնաւանդ արեւելան ազգաց քաղաքակրթութեան պատմութիւնը մեր գրականութեան ալ. բայց անոր գասաւանգութիւնը ընդհանրացած չէ մեր գլորութեան մէջ, որովհետև կարեռու միջոցը, զասագիրքը կը պակսի անոնց: Սակայն, չնորդիւ Պ. Խո. Յարութիւնանի և Պ. Ցովս. Թաղէսանի այդ առաւելութիւնն ալ կ'ունենան ճրմայ հայ աշակերտները:

Երկու գրիւներուն կ. Գոբրինի ուսւ հեղինակնեն «Հին Արևելիքի Քաղաքակրթութեան» դասագրքին կարուրագոյն էջերը թարգմանելով և հմայից յաւելուածներով զայն նոխացնելով, կ'ընծայեն հայ պարոցներուն:

«Հին Արևելիքի Քաղաքակրթութեան» պատմութիւնը իր 324 էջերուն մէջ 107 պատկերներով ամենորոշ զաղափար կու տայ այդ ազգաց վրայ, որոնք արևմտեան Ասորյա տիրեցին մի առ մի զաղափարուն ու զէնքով:

Առասպելի ստուերներէն դուրս կը ցատկին պարզ ու գրաւիչ կերպով, Ասորյա անցեալին մշտաւոր ու նիւթական կեանքը:

Գիրքո՞ եօթն զանազան մասերու բաժնուած է. «Նախամարդու կեանքը, Եղիշտոս, Բաբելոն և Ասորեստոն, Փիւրիկիա, Արիական Յեզդ և Հերոսական Ցունաստանը. Այս բաժնանութեանը մէջ կը տնօնուի ճարտարահիւն գրիք մը գործունչութիւնը և եղած յաւելուածներու հմայութիւնը ու ճաշակաւոր դասաւորութիւնը: Միայն թէ, անշուշն ներողամիտ պիտի գտնուի Պ. Թաղէսուեան այս կիրողութեանս, «Նախամարդու կեանքը» որ նախառութարաք թարգմանուած է միանց Վիպաէրիք ընդպարակ երկէն, այնքան գիտական հմայութիւն ընւնի, որքան իր յաջորդ մասերը, թէպէտ և յարգելի թարգմանիչը գրիք յառաջարանին մէջ կ'ըսէ թէ՝ «տեղ տեղ կրնաւել ենք բնակըրը, լայտանելով իմաստակի այն մանրամասնութիւնը, որոնք էական նշանակութիւն չընւնալով մի միայն կը ծանրաբեռնէին աշակերտների յիլողութիւնն»: Սակայն, Պ. Թաղէսուեան այս նախազգույնութեամբ; «Նախամարդու կիրողը» զրիս միւս մասերուն հաւասար ըլլալէն, իրեն հմտութիւն և իրականութիւն շատ հեռու կը բռնէ, գասն զի ընթերցողն առջնե